

## ԳՐԱԽՈՍԱԿԱՆ

ՕՐԻԲ ՆԻ ԴԵՄՔԵՐԻ: Զարուիկ Գալէմն  
Շեարեամ. Տպարան Սրբոց Յակոբեանց.  
Խրուսագէց, 1965:

Եքեղ ապօռ մրն է այս հասորը, ուր  
քով բռի եկած են տաղանդաշատ գրագի-  
տուէի Զարուէի Գալէմքեարեանի սրախ եւ  
մտրի սիրեղացումներու, Քերթուածներ,  
արձակ էջեր, անձական յիշատակներ,  
որագրի էջեր, ծանօթ դէմքեր, գրախօսու-  
կաններ, ազգային հոգիր եւ ամերիկան  
ուղաւորութիւններ՝ աւելի բան քառասուն  
տարի երաւ մրայ աւազկած, կը կազմեն  
դողոր շարանք այս ալպոմին, որուն իւրա-  
քանչիր պատկերը մէկ փշրանքն է ամե-  
դարդ գրագիտուէիի հոգիին:

Օրքին հեղինակը ներկայացուելու պէտք  
չունի. ան մեր գրականութեան, երեք սե-  
րունդի մտապատկերներու մէջին քայլած  
գրաւիտուէին է, եւ երեքին հետ ալ պատ-  
ուժ վճարած է իր մտքի որուքը: Երազներ.  
սէրեր, հոգեկան բեկումներ, տպաւորու-  
թիւններ, խաղաղաւորութիւններ, եւ զա-  
նո՞ք ուրիշներուն հազրողելու փոյթն ու  
յօժարամտութիւնը, իւրախառուկ արուես-  
տով մր կը համարուիս «Օրեր և Դէմքեր»  
հասորին մէջ: Տարիներով հազարներու  
սրան խօսած, Հոգիներու մէջ երաշ եւ  
քաղցրութիւն սփռած դրչի վաստակաւոր  
մրն է Զարուէի Գալէմքեարեանը: Իր տա-  
ղանդը կեանքի ամենասովորական վերբ-  
րումներուն մէջ յաճախ, յաղթական սո-  
սումներ կը կատարէ:

Գրագիտութիւնը ամբոխինն է, ար-  
ևսուր՝ անհատին: Այս զոյտ բառերը գենթէ  
հակոսնեայ յցացքներ են: Առաջինին՝ ինք-  
ոյինքը ուրիշներուն վրայ բաշխելու հետակ  
աշխատանք մրն է, երկրորդը՝ ուրիշներին  
զատուելու երկունք մը: Գիրք մը շատ մը-  
րաներ ըլլալէ առաջ անհատականութիւն  
մրն է: Մութ է գրաւածքը, երբ անարժէք է  
վիճակը: «Օրեր և Դէմքեր» մէզի կու գան

ոչ միայ պայծառ ոճով, այլ նաեւ քաղցր  
անհատականութեամբ մը:

Գրելը ապրիլ է իրեն համար, մանաւանդ  
այս օրերուն, երբ անցեալին է միակ Հայելին  
իր ապրումներուն, իսկ գրելը՝ կեանքը այդ  
անցեալին: Բոլոր իր առարկայացումներուն  
եւ հոգեկան չողարձակումներուն մէջ կը  
թթուայ եւ կը հանգէի գրագիտուէիի մը  
սիրուայ յու երեւակայութիւնը, ամենէն պարո  
արտայայտութիւններուն հաղցնելով զրա-  
կաւ չնորհ մը՝ որ հրաշքն է իր գրադէտի  
ոտդիին եւ կրակէ շապիկը արուեստին:

Հատորին սկիզբը զրուած իր գերթուած-  
ներու շարանը, իրենց որակէն, ինչպէս  
նաեւ զործադրութեան թէքնիք կատարե-  
լութեան տեսակէտէն դիտաւած, թերեւու  
յգուացէն ամբողջովին արդի պահանջնե-  
րու սակայն աննոք ամփանօրէն բանաս-  
տեղ հոգիի մը բխումներն են, նման ամէն  
ժաւերական արուեստադէտի, Տիկ: Զա-  
րուէի Գալէմքեարեան եւս իր լաւգոյնը կը  
մերապահէ գերթորական արտայայտու-  
թեան, որուն մէջ նուրբ զգայնութիւն,  
մտածուն եւ առնուն լեզու մը զիրար կը  
պատպանեն: Ան աշխարհին կը նայի բա-  
նաստեղի հոգիով, առանց զպարշերու իր  
դդացումները:

Հակառակ իր լեզուի անսայթաք ըն-  
թաւ բին, իր մտածումներն ու զգացումները  
կը զեկավարուին երկաթէ տիրապետու-  
թեամբ: Լեզու մը որուն չնչերակները ցա-  
մաք չեն, բայց բխումները զուսպ, առանց  
ազմուկի եւ ձեւի, առանց յետադարձ ոլ-  
լաւ թիզմի եւ հայրենասիրական հասարակ  
տեղիքի, որոնց անդիմադրելի հոգերէն  
սարած են մեր արժանաւորագոյն տա-  
ղանդներն անզամ:

Իր յիշողութիւնները, անցեալին վերա-  
կազմումները, ժամանակի դէմքերն ու  
մտայնութիւնները, մեր գրականութեան  
համար պիտի ման շատ թա՞կ: Տպաւորա-  
պաշտ այլապէս ուրիշ էջեր են իր յիշատակ-  
երը, տրուած ինքնատպութեամբ, որով այդ  
երբեմնի ապրումները կը գտանան անխոր-

տակելի իրականութիւն, այս մթնոլորտին մէջն որ այդ անձեռը կը տաղաւարէ:

Ընդհանուր նկարագիր ունեցող այս քանի մը տողերով, յաւակնութիւն չունինք ներկայացնելու մեծ գրադիտուհին: Այս տողերու նպատակն է տալ միայն քանի մը յատկանշական գիծեր՝ եւ անոնց թելագրանքով հրաւերել ընթերցողները վայելիու այս հատորը, որ իր եւ մեր աղջակին կեանքի ապրումներուն հանդէսն է, մեծ դրագիտուհին Հոգիին արեւովը լուսաւորած:

### ԵՂԻՎԱՐԴ

**ՄԵՐՏԻԶ ՆԱԼԱՇ:** Աշխատասիրութեամբ  
Էդ. Խոնդկարեամի: Լոբակազմ, ուրա-  
ծաւալ, էջ 260, Երևան, 1965:

Խոնդկարեան էջ 5-ով կու աայ մեղի Նախարարն մը, ուր կ'ամփափէ Մկրտիչ Նա-  
զարի մասին եղած կարծիքները ժամանա-  
կակից բանաէքներէ: Իր բուն ուսումնա-  
սիրութիւնը կը միսի էջ 11-ով, որոն տո-  
ռաջին դրույթ է Փամանակը: Կը խօսի Թի-  
մուրէնիկի Հայաստան կատարած արշա-  
ւանքներուն մասին, կը յիշէ անոր կատա-  
րած անդթութիւնները, որոնք սակայն  
մասնաւորաբար քրիստոնեաներու եւ Հա-  
յերու գէմ չէին: Կը խօսի նաև Հայ ժո-  
ղովրդին կենքեռում՝ երուն մասնակից Հայ  
Եվխանաւորներու եւ Հոգեւորականներու  
մասին: Էդ. Խոնդկարեան սակայն մէկ ջու-  
րով կը լուսա բոլոր Հայ ժոգեւորականները,  
որոնցմէ բացառութիւն կը կազմէին  
Ապրանաները: Ան կը գրէ: «Ասկայն որքուն  
էլ որ Հոգեւորականները ժողովրդին շահա-  
գործերու ու կենքեռու մէջ ետ չէին  
մասմ...» (էջ 22): Ասիկա ճիշդ չէ, որով-  
հետեւ մենք կը անց տալ խիստ խոյոր թիւ  
մը Հոգեւորականներու՝ որոնք իրական ա-  
ռաջնորդները էին մեր աղդին, անոր Խոնդ-  
կարեալ: Եթէնք Գրիգոր Տաթևացին, Գիորդ  
Երզնկացին, Յակոբ եւ Սարգիս Ղրիմցին-  
ները, Գրիգոր Խաթեցին, Թովմա Մեծո-  
փեցին, Առաքել Սիւնեցին, Մկրտիչ Նա-  
զարը եւ բացմաթիւ ուրիշներ, որոնց Հայ  
ժողովուրդին եւ մշակոյթին կատարած

նուիրեալ ծառայութիւնները ամէին գնահա-  
տանքէ վեր են, եւ որոնց մենք իսկ մեծա-  
պէս երախտապարտ ենք:

Խոնդկարեան սխայժմամբ 15-րդ դարու  
Հայ գրողներու շարքին մէջ գտասաւրած է  
Կիրակոս Երզնկացին, որ մեռած է 1356  
Մարտ 18-էն առաջ: Իսկ Կիրակոս Երզն-  
կացի եւ Արեւելցի նայն անձները չեն (էջ  
24):

Էջ 25-ով մեղի կը տրուի Մկրտիչ Նա-  
զարի Կիրակոս եւ Գործանելութիւնը: Խոնդ-  
կարեան նոր բան մը չէ աւելցուցած Մկրտ-  
իչ Նազարի կեանքին ու դրծունէլութիւնն  
վրայ, որ տրուածին պէս արդէն ծախօթ  
էր: 1418-ին Մկրտիչ Նազար իր մէկ գրու-  
թեան մէջ կը յիշէ զրիչ եւ սարկաւագ ըլ-  
լալը: Խոնդկարեան կը կարծէ որ ան այն  
ատեն ՀՀ-25 տարեկա՞նց ոչ փոքրը (էջ 27)  
ըլլալու էր: «Հետեւերար, նա ծնուած  
պէտք է լինի 1393-1394-ին» (անդ).  
Խակայն քաջ ծախօթ է որ Մկրտիչ Նազար:  
«Մինչ Հ գետասան գոլով ամաց եղեւ կտ-  
տարեալ ուսմամբ եւ արուեստիւ, իմաս-  
տութեամբ եւ յարդապետութեամբ, քաջ  
քարտուզար, անհամեմատ նկարող եւ ա-  
մենայն արհեստից ճարտարապետ» (էջ 27):  
Տարակոյս չկայ որ Մկրտիչ Նազար շատ  
կանոնի արդէն հասած զրիչ (քարտուզար),  
մամրանկարիչ (Նկարող) եղած է, որ 15  
տարեկանին արդէն համբաւեալ եղած է եւ  
բնական է արտադրած ալ է գրչագիրներ:  
1418-ին Յայսմաւուրքի օրինակութեան ա-  
տեն թէնե չըստուրի որ ատիկա իր սկզբնա-  
կան գրչութիւնն է, այսուհանդերձ մենք կը  
խորհինք որ Մկրտիչ Նազար 1418-ին ար-  
կաւութեան ատեն չէր կրնար 16-17 տա-  
րեկանէն աւելի մեծ ըլլալ եւ որով իր  
ծննդեան ժամանակը կը գ'ենք 1400 թուա-  
կանին: Գալով 1418-19 թուականին ամուս-  
նացած ըլլալուն, շատ սովորական բան էր  
16-17 տարեկաններու ամուսնութիւնը այս  
ատենները:

Խոնդկարեան որ կը սիրէ Հայ Հոգեւորա-  
կաններուն կոնակը բեռնալ ինչ որ ինք կը  
ցանկայ, կոստանդին Վահկացին կը ներ-  
կայացնէ Հակասաւախ կերպով: Եթէ Վահ-  
կացին իր բանքին պէս ըլլար, բնական է  
Մկրտիչ Նազարը յանձնարարականներով  
Եւ գնիոս Պապին պիտի չղրէիր, քաջ գիտ-